

## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



1925

19 NOV 2011

Գ. Ա. ԽՈՂԲԻՆԻ

891.92 ԺԱՆ ՏՈՐՔ  
Խ - 28



Ս t e. JEANNE D'ARC

1412 - 1431

Տպարան «ՀՅՈՒՋԻԱՆ»


Պետության  
1925

891.99  
Խ - 28

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ՄՐՅՈՒՀԻ ԺԱՆ Տ'ԱՐՔ, կոչուած նաև Օրէանի Աղջնակը, դիցազն Ֆրանսութին, ծնած է 1412 ին Տօս-  
րէմի մէջ, ի Ֆրանս: Գեղջուկ ընտանիքի մը աղջիկն  
էր, չափազանց բարեպահ եւ աղօրասէր, որ հոգեկան  
լերացման վայրկեաններու մէջ կը կարծէր լսել Միհայէլ  
հրեսակապետի եւ Արքունի Կատարինեի ձայները, որոնք  
կը հրամայէին իրեն՝ երբալ պատել Ֆրանսան, Անգլիա-  
ցիներու ժիրապետութենէն: Այս նպատակով Ժան Տարք  
դիմեց Ռոպեն Տր Պօստիուոխ, Ֆրանսացի հրամանա-  
տարը Վօֆուլեոնի, որ նախ չուզեց ներկայացնել զայն  
Կարոլոս է. բազաւորին, բայց յետոյ Օրէանի պաշտո-  
ման ատեն՝ 1420 ին՝ զիջանելով Ժան արտօնուեցաւ տես-  
նելու Ֆրանսայի բազաւորը Շինօնի մէջ, որուեց զայն  
իր պալատականներու մէջեն, համոզեց, եւ անցնելով  
զինուորական փոքր ընկատի մը գլուխը, հարկարեց Անգ-  
լիացիները՝ վերցնելու Օրէանի պաշտումը. յետոյ յաղ-  
թեց անոնց, եւ Ռէյմսի մէջ Կարոլոս Նօրներուղի բա-  
զաւոր օծել տուաւ: Յետոյ զանաց առնել Բարիզը, բայց  
յարձակումի պահուն վիրաւորուելով, ես կեցաւ իր ծր-  
բագրէն, բազաւորին իսկ հրամանովը: Քօմբիէնէի առ-  
ջեւ սակայն ձախողելով, գուցէ մատնուրեան հետեւան-  
ով, գերի ինկաւ Պուրկինեններու ձեռքը, որոնք վաճա-  
ռեցին զայն իրենց դաշնակից Անգլիացիներուն: Այս  
վերջինները դատեցին եկեղեցական ատեանի մը առջեւ,  
որու կը նախազահեր Պօվէի Եպիսկոպոսը՝ Բիեռ Քօօօն:   
Ժան Տարք հնա պատսպանեց ինքինքը մեծ բազարու-  
թեամբ եւ պարզութեամբ: Սակայն իբր Հերետիկոս եւ  
հերձուածող դատապարտուելով, ողջ ողջ այրուեցաւ  
Ռուանի մէջ, Վիեն Մարտէի հրապարակին վրայ, 1431 ին:  
Ժան Տարք Ֆրանսայի ժողովրդական հայրենասի-

բութեան ժիպարն է: Իր կարնատեւ կեանիքը՝ նուիրուած  
հայրենիքի սիրոյն, եւ դժնիգալ մահը, հրաւալի դրուագ-  
ներով լուսաւորուած, որոնց նամարօս նկարագրականը  
կու տանք այս զիրքին մէջ, չփրիպեցան Հռովմէական ե-  
կեղեցւոյ նկատառումէն, որ ի վերջոյ, 1909 ին՝ երանե-  
լիներու կարգը դասեց զայն, եւ Սուրբ անուանեց 1920 ին:   
Իր յիշատակը ազգային հանգամանք ունի, եւ հանդիսա-  
ւոր կերպով կը տօնուի Ֆրանսայի, Սիւրիոյ, եւ Ֆրան-  
սական բոլոր զաղբալյարերու մէջ, ամէն տարի, Մա-  
յիս ամսոյ երկրորդ կիրակիի օրը:



932-71

Եղաւ ժամանակ, որ տաեն Ֆրանսան նույնուած  
և զրաւուած մէկ գաւուը զարձած էր Անդիսցինե-  
րուն: Իր խեղճ ժազովուրդը բանակալ րւէծի մը տակ,  
կը տանջուէր թշնամանքի և հարածանքի դաւերու մէջ:  
Կարուս է. զեստի ու տարաբաղդ գահամասնդր:  
ամեն օր իր գահին ամենին զեղեղիկ իրաւունքնե-  
րուն յափչակուելուն ականուտեսը կ'ըստը: Ազգային  
ազէտի ինգնանուը այս լուրը տարածուած էր ամեն  
կոզմ, մինչեւ Վօնեան նահանգները: որոնց զիւղերէն  
միոյն՝ Տօմրէմիի մէջ, չինականի մը խաչնարած աղ-  
ջիկը՝ ժան, իր հայրենիքի ցաւովը տանջուած, կը  
տագնապէր, լուս ու մունջ:

Բարեպաշտ և ազօթաւուր էր նէ, իր ազգին նույն-  
րած, իր տաննելից տարիներու կուսական անխարդու-  
սէրը, անո՞վ միայն կը տագնապէր, ու ժամերով ծուն-  
կի եկած, Աստուծմէ օդնութիւն և միսիթարութւն  
կը խնդրէր իր թշուառ հայրենիքին համար:

Օր մը, երր գետինը ծնրազրած, դարձեալ կ'ա-  
զօթէր ջերմեանդ, երկնալին անդաշատրէլի կոչումը  
կ'իմանայ իր մէջ երթալու մանելու զինուորական  
զործերու մէջ, վարելու անոնց զեկը, և իր ձեռքովն  
իսկ վանտելու թշնամին հայրենիքի սահմաններէն: և  
ահա տկար ազջիկը զօրացած է, ու քաջ դարձած:  
Երիտասարդէ մը աւելի անվախ, խոկոյն ոտքի կ'ելիէ,  
կը տեսնէ իր պատրաստութիւնները, կ'աճապարէ երթա-  
կը տեսնէ իր պատրաստութիւնները, Պօրիքուրի մօտ, որ մեծ  
զարժանքով կ'ընդունի զայն:

«— Լսէ՛, կ'ըսէ անոր ժան, այն պատգամը՝ զոր  
իմ Տէրս ինծի հազորգեց:

— Քու տէ՛րդ, կը հարցնէ Պօրիքուր՝ դիտելով  
մանկանասակ հովուհին, և սքանչանալով անոր ձայնին  
որոշ և հաստատ շեշտին վրայ և ո՞վ է այդ քու տէրդ:

— Իմ Տէրս, կը պատասխանէ ժան, երկնքի  
թագաւուրն է, և ես՝ Սնո՞ր հրամանովը պիտի տղա-

տե՛մ Օրլէանը իր բռնակայներէն և ֆրանսացի զահա-  
ժառանգը թագաւուրը պիտի օծեթ իր գահին վրայ,  
բէյժուի մէջ»:

Յանդուգն պատասխանիր, արօւած կարծես մար-  
դարէի մը վճառականութեամբ:

Լսերով զայս, ծերունի հրամանատարը Պօրիքուր՝  
անտարբեր՝ ուսերը կը ցնցէ, և խկոյն արհամարհան-  
քի զզացումով կը լեցուի. կը կարծէ թէ զիւահար  
խենդ մ'է այդ ազջիկը, և պարագ կ'զգայ խրատելով  
ճամբռու դնել, չհամակերպելու պարագային՝ մատղ-  
րելով պատճել ու վանեել զայն:

Բայց Փան կեցած է հանգարատ, իր մաքուր սիր-  
ար չվրամբիր ունէ սպառնալիքէ, և իր կամքը ան փո-  
փոխ է երկաթի նման: Առանց շփոթելու, կը յայտա-  
րաբէ թէ այդ նախատական անգիմանութիւնը որ  
իրեն կուզզուէր՝ առաջինը չպիտի ըլլար, և թէ ինք  
պատրաստ էր լսելու այդպէս երկու հատ ևս, քանի որ  
զինք ուզարկողը՝ նախապէս ծանուզած էր արդէն թէ  
երեք անգամ մերժումի և նախատանաց արգելքի պի-  
տի ենթարկուէր:

Երկու ազնուականներ և ներկայ էին և ունկնդիր  
այս խօսակցութեան, մին կը կոչուէր Պէսնար ար Բու-  
յնէի, և մ'եւօր Փան ար նօվելօնքօն: Ասոնք երր լը-  
սեցին հազիւ խելահաս և զեռասի ազջկան այդ առ-  
տիձան հաստատամիտ պատասխանը, յայտնակից ըլլա-  
լով, զէմ զրին Պօրիքուրի առարկութիւններուն, և  
ձևաքերնին սուրերնուն վրայ դրած, երգում ըրին  
իրենք պիտի պահպօնէին և առաջնորդէին Տօմրէմիին  
այդ հայրնասէր ազջիկը մինչև կիսօնի զզեակը, ուր  
կը գտնուէր խեղճ արքայորդին՝ Կարուս զահամա-  
ժառանդր, որ սակայն շատ չանցած՝ Յաղթական մակա-  
նունը պիտի ստանար:

Կառավարիչը ստիպուեցաւ տեղի տալ երկու ազ-  
նուականներու պահպօնքին: «Դնո՞ւ, ըստ Փանին,  
ինչպէ՞ս որ կ'ուզես՝ անանկ ըրէ»: Եւ յանձնելով ա-

նոր՝ զօրականի սուրբ՝ արձակեց :

Ժան վերջին անգամուան համար վերադարձաւ  
Տօմրէմի, գտաւ իր ծնողքը, ծունկի եկած անոնց առ-  
ջեւ . թոյլտուութիւն խնդրեց մեկնելու, յայտնելով  
միանգամայն այն փառաւոր պաշտօնը՝ զոր  
կատարելու կոչումը ստացած էր: Խեղճ գիւղացիները  
սարսափահար եղան լսելով իր խնդիրքը: Խեն՛ թեցն է  
դրդեօքիրենց աղջիկը: Բայց ահա երկու ազնուկանները  
վրայ կը հասնին: փնտուելով զայն մինչև խրձիթին  
ներսը, կարելի չէ արգիլել. ծնողքը դժուարաւ  
կը համակերպին: Ժան կտրել կուտայ իր մազերը.  
երիտասարդի մը տարազը կը հագուի, ու կը բաժնուի  
սիրելի ծնողքէն ու ծննդավայրէն, ընկերակցութեամբ  
երկու հեծեալներուն, և իր մէկ եղրօրը՝ որ չէր ուզած  
բաժնուիլ իրմէ, և հետեւցաւ իրեն:

\*

Հիմա Ժան Տարք ձիաւոր զինւոր մ'է, վայելչա-  
գեք պատերազմիկ մը, որ խրժանարար կը յառաջանայ,  
հետեւորդ ունենալով չորս ձիաւորներ: Անոնք արկա-  
ծալից ուղերուութեան մը մէջ են. թշնամիներով  
լեցուած երկիրներէ ստիպուած են անցնիլ:

«— Մի՛ վախնաք, կ'ըսէ զեռատի ժան՝ մեծ զօ-  
րականներուն, մեր առաջնորդը Աստուած է»: Ու ողջ  
առողջ կը հասնին Լինօն՝ ուր կը զտնուի արքայազունը:

Իրմէն առաջ՝ իր համբաւը հոն հասած էր  
արդէն. ամեն տեղ այդ զեռատի աղջկան խօսքը միայն  
կ'ըլլար, և ամէնքը աստուածային պատգամաւոր մը կը  
նկատէին՝ Օրլէանը աղատելու համար զրկուած Կարո-  
ւոս է, զայն ընդունելու փութացեր էր՝ իր ասպետնե-  
րու բազմութեանը խառնուած: Ժան թէն չէր տեսած  
բնաւ զայն, առաջին ակնարկով ճանչցաւ, և զանա-  
զանեց միւսներէ. ներկայանալով անոր՝

«— Աղենիւ Տօֆէն! (\*) . ըստ, Աստուած զթաց

(\*) Թրանսացի գահաժառանգները սովորաբար Տօ-  
ֆէն կը կոչուեին:

ձեր վրայ և ձեր ժողովրդեան վրայ: Տուէք ինծի զին -  
եալ պատերազմողներ, երթամ վերցնելու Օրլէանի պա-  
շարումը, ու տանիմ զձեզ Ծէյմս, որովհետեւ Աստուածոյ  
կամ քովը պէտքէ որ Անգլեացիները քաշուին մեր երկ-  
րէն, և գուք հոչակուիք թագաւոր Ֆրանսայի: »

Արքայազունը զինուորականներու և մասնա-  
գէտներու միջոցաւ քննել տուաւ անոր կարողութիւնը:  
Ժանի պատասխանները այն աստիճան պարզ և խոր  
խմաստութեան մը դրոշմն ունէին որ կրցան անմիջա-  
պէս կատարեալ ապահնովութիւն ներշնչել, և վերցնել  
ամէն արգելք: Կարոյս է. զգեստաւորեց զայն տի-  
պար զրահներով, և չնորհեց անոր՝ զօրագլուխի մը  
յատուկ բոլոր սպարազինութիւնները: Ժան իսկոյն  
ստանձնեց գործերու վարչութիւնը, ու ֆրանսական  
գունդերու գլուխը անցած, կտրեց անգլիացի զինուոր-  
ներու շարքերը, մատնելով զանոնք չփոթահար ան-  
շարժութեան, և հասաւ Օրլէան ուր ընդունուեցաւ  
իրեւ գերբնական պատգամաւոր մը: Զարմանալի  
վիճակ. կարծես իրեն հետ՝ բարութեան ողին կը թա-  
փանցէր ֆրանսական վաշտերուն մէջ: Անկանոնու-  
թիւն աւարառութիւն, բռնութիւն և հայնոյութիւն,  
և ամէն գէշ վարմունք վերջ գտան, և ատոնց փո-  
խարէն՝ կատարեալ անզորրութիւնը տիրեց բանակին  
մէջ.

Ժան չուտով յայտարարութիւն մը պատրաստեց  
ուղղուած թշնամիին, հետեւալ կերպով.

«Դո՞ւք Անգլիացիներ, որ հաւաքուած էք Օրլէա-  
նի առջև, լսեցէք ինչ որ կը հրամայէ ժանի Աստուա-  
ծը, անիրաւութեամբ մտած էք ֆրանսական նողը. և  
Աստուած իմ միջոցաւ կը պարտադրէ ձեզ թողուլ ձեր  
ամրոցները ու հեռանալ»: Եւ Ժան գրել չի գիտնա-  
լուն՝ կ'ստորագրէ իր հրամանագիրը խաչանիշ նշա-  
նով մը:

Արդիւնքը սարսափելի կ'ըլլայ. Անգլիացիք ահա-  
բեկած յետս կը նահանջեն, և Օրլէանի հիւսիւսային

կողմբ երկու ամելոյնելու մէջ կ'ամբացնեն իրենց  
բոլոր ու ներք: Օր մը վերջ ժամե կը յարձակի ամբողց  
ներէ միօյն վրայ, հան խոռոչի մը եզրը կը զցէ շու-  
շանս զարդ զրօշը, ամբողը կը զրաւուի, կ'այլուի  
քարու քանդ կ'ըլլայ: Յաջորդ օրը յարձակում մը ևս  
կ'ըլլայ եկորդ ամբողին դէմ, վայրագ ելազդան է  
այդ ամբողին պաշտպանը: Յայց ժամ անվեներ և ա-  
մենէն առաջ իսկ, իր ձեռքովը ասնգուխը կը ճառատառէ  
պատճեշին վրայ: Կը վիրաւորուի թշնամիին մէկնևաէն,  
բայց ան վրզով, ձեռքամբ կը քաշէ կը խլէ ները իր  
մարմին սէջն, շուտով կապել կու առաջ իր վերքը,  
ու կը վերադառնայ իր զինուորներուն մօս, ճիշդ այն  
պահուն երբ անսնք սկսած էին արգէն վհատիլ: Կ'ու-  
գեռի զանոնք կը յարձակի, կը տիրապետէ ամբողին:  
Կրազդար և զուր կ'աշխատի: իր անձը ազատել, ու ճա-  
րահատ: կը նետուի կուտա զետին մէջ, ու խեղդաման  
կ'ըլլայ:

Այս ան զքէն վերջ Օրդէանի շրջակացքը հաս մ'իսկ  
Անդիլ ացի չմնար: Թալազ և Սիթֆօք սարսափահար կը  
հանահնջն, թողլով սազմամթերք, գերի: Տիւանդ,  
տէն ինչ, իրենց հանանջի ճամբուն վրայ Օրդէանցի-  
ները կ'ուզեն հայածել զանոնք, բայց ժամ կ'արգիի:

Անզիսցիները սամկումի առաջին տարտորութե-  
նէն վերջ կը զանեն իրենց պազարիւնութիւնը, և  
գայլոյմի կիրք տարուած, անձք ու վրէմ կը կար-  
գան զիցազնութիւն զիսուն: զմսիք փախած կախարդ  
մը կը նկատին զայն, և կ'երգնուն ողջ ողջ այրել՝ հ-  
թէ կարենան զերի փոնել զայն:

Թալազ կը վերակազմէ իր բանակը նոր հասած 6000  
օժանդակ զինուորներով և իր կու նուղուցած պատիւը  
նորոգելու համար պատերազմիւն եռանդով կը ասդորի:  
Ոիշման ու ուուրիչ Ֆրանսացի զօրապետներ խորհուրդ  
կ'ընեն ժամենի հետ, ընելիքնին սրուելու համար:

«Պէտք է յարձակինք, կ'ըսէ ժամ հաստատապէս,  
ու քարենք զանոնք մեր սահմաններէն զուրս»:

Իր խօսքը պատզամ մ'է, Ֆրանսացիները անսարդվ  
կը յարձակին և վաստուր յազմանակ մը կը տուին: Անյազմիւն թալազ գերի կ'ինաւ: Բայց վեհանձն որո-  
շումով մը՝ ազատ կ'արձակուի տասնդ փրկանքի:  
գործ մը՝ որով Ֆրանսացիները իւմէ չվախնալու ա-  
պազպացը կուտային:

Ժամանակը եկած էր որ զահուժառանգը թազա-  
ւոր օծուել: Ժամ խոկյն առաջարկի բերաւ և ստիպեց  
որ ըլլայ, իր խօսքը կ'աղդէր ամենուն: Տօֆէն զգաւո  
վիճուկ մը առաւ, վիսեց իր թող բնուորութիւնը,  
և առանց նկատի առներու պատահական վահնգները,  
քանի մը վաշտերու զլուխն անցուծ ճամբու ինկաւ  
կատարելու յանդուզն ողիսութիւն մը՝ թշնամիին  
գրաւած նահանգներուն մէջէն:

Ժամ զրօշը բանած կը յառաջանար ար-  
քունի թափօրին առջեն, շարունակ տալով անհրա-  
ժեշտ հրամանները: Թշնամիի ոչ մէկ ջոկատ չահանուե-  
ցաւ, կամ չպատահեցաւ արգիլերու համար գետի  
մը անցքը, կամ քազաքի մը մուտաքը: Երբ թրօյի  
առջե հասաւ, բնակիչները վարանեցան քազաքի զըո-  
ները բանալու: Ժամ ուզգեց անսնց՝ զրաւոր իր հե-  
տեալ հրովարտակը:

«Տիամբք քազաքացիք, և բնակիչք թրօյի, յանուն  
Ասունծոյ կը ինդրեմ որ հնագանդիք Ֆրանսայի աղ-  
նիւ թազաւորին, և զոււք, հաւասարիմ Ֆրանսացիներ,  
փութուցիք ողջունել կարուս արքան Ֆրանսացի»:

Կոչը լոկի եկաւ, կարուս փասաւոր կերպով ըն-  
զունուեցաւ հան, ինչպէս նաև Շալօնի մէջ: Երբ թէյժ-  
մի մօս հասան, քազաքին պահակազօրքը՝ որ թշնա-  
մին հետ գաշնակից Պուրկինիօններ էին, ժանը տես-  
նելով փախան, և թափօրը այնտեղ ևս մուտք զորեց  
յազմական: Այս էերազ զեղջկուհին ժան, իր ծնըն-  
գայլացը զգելէն երեք ամիս վերջ յաջողեցաւ կարու-  
սալ է, ի թազաւորական մէծահանգէս օծումը ընել  
տալ թէյժմաի մէջ:

Պատմական այդ փառաւոր ժամուն, ժան՝ պատերազմիկի մը իրոխտարազով՝ կազնած էր թագուորին աջ կողմը, ձեռքը բռնած իր միրական դրօշը, և ուրախութեան արցունք կը թափէր: Հանդէսէն վերջ ժան՝ խօսքը արքունական Տիւնուափի ուղղերով՝

«Հիմայ՝ ըստ, եթէ մեռնիմ իսկ՝ ալ հոգս չ»:

Տիւնուա հարցուց թէ արդեօք մօտալուտ վախճանի մը նախազգագումն էր որ կ'ունենար: «— Ոչ պատասխանեց ժան, բայց այլևս իմ պաշտօնս լրացած է»:

Եւ սուռգիւ ժան շատ անգամներ այնունետե փափաք յայտնեց թագաւորին՝ թողուլ զի՞նքը, վերադառնալու համար իր հարենի գիւղը, ապրիլ իր ծնողացը մօտ, և առաջուան պէս արածերու ընտանի խացինքը: Բայց անօգուտ: Թագաւորը բացարձակապէս հակառակեցաւ, և չկամնեցաւ երեք հեռացնել զայն իր քովէն: Ժան ակամայ համակերպեցաւ, բարձրացաւ ազնուականութեան տիտղոսին ինք, իր ծնողքը և երեք եղբայրները. և իր ծննդավայրը մշտնչենապէս զերծ հոչակուեցաւ ամէն տուրքերէ: Աւազ, սակայն, որ Կարուս է, այդէա՛փ բարիք միայն պիտի կրնար ընել այդ չնաշխարհիկ գիցունուհին:

\*

Կարուս է, շատ չննցած կարեոր ոյժով մը Բարիզի վրայ քալեց, և յարձակեցաւ, բայց ձախողութեան մատնուելով ետ քաշուեցաւ, վերադրձաւ Շինօն, ուր սկսաւ շուայտ կեանք մը անցընել, անձնատուր եղած իր զուարձութիւններուն և հածոյքներուն: Քօնրիէներ քաղաքը որ թագաւորին պաշտպանութեան տակ էր նոյն միջոցին պաշարուած էր Պուրկինէօններու կողմէ: Ժան աճապարեց քաղաքին օգնութեան, և հոն հասած օրն իսկ սաստիկ ճակատամարտ մը մըղեց թշնամին դէմ. յետոյ կանոնաւոր նահանջ մը ընելով. յաջողեցաւ ամրող զօրքը մտցն եւ քաղաք, սակայն իր զօրքը պաշտպանելու համար վերջապահ մնացած ըլլալով, անոնց ներս մտնելէն

վերջ երբ հասաւ պարխապին մօտ, գմնդակ դիպուածի թէ դաւադրական մատնութեան մը հետեանօք, չենք գիտեր, քաղաքին զուռը արդէն գոցուած զտաւ իր վրայ, ու խեղձ գիւցաղնութիւն, առանձին անպաշտպան, գերի ինկաւ ուղջամբ Պուրկինէօններու ձեռքը: Պուրկինէօնները՝ կողմնակից ըլլալով Անգլիացիներուն, տան հազար ոսկիի փոխարէն ժանը անոնց ծախեզին: Պէտքօր, Անգլիացիներուն կողմէն, ուրախութենէն խանդավալուուած, գոհունակութեան ազօթք երգել տուաւ ամէն կողմ, ու հրամայեց շուտով դատաստանի քաշել աղջնակը: Կախարդ մըն է կ'ըսէր ան, և կ'ուզէր ողջ ողջ այբել տալ:

Դատավարութիւնը տեղի ունեցաւ Ռուանիմէջ: Պօվէի եպիսկոպոսը՝ Բիէսո Քօչօն, չարաբարոյ ճանչցուած մէկը, կը նախազահէր ատեանին: Ամբողջ դատը տասնըլից նիստ ունեցաւ, և անեց երեք ամիս: Դատաւորները թէկ մտադրած էին արդէն մահուան, դատապարտել զայն, կ'ուզէին սակայն ստիպել խօստավանեցնելու թէ՝ պատգամբ զոր ժան ստացած էր անցնելու համար բանակին զլուխը, ո՛չ թէ աստուածային էր՝ հապա սատանայական: Բայց իրենց ջանքերը ապարդիւն մնացին. Ժան պատասխան իսկ չըտուաւ անոնց սաւարկութեան:

Դատավարութեան մանրամասնութիւնը կարդացած ատեն մարդ սարսուռ կ'զգայ նկատելով դատաւորներուն կատաղութիւնը, ու կ'սկանչանայ լսելով այն պատշաճ և հանձարեզ պատասխանները, որ դաշտերու մանկատի անուս այդ աղջնակը կու տար աներկիւլ: Երբեմն կրքոտ թշնամանքով մը երր ամենքը միասին կը խօսէին իրեն դէմ, ինք մեղմ շեշտով մը՝

«— Մէկ առ մէկ խօսեցէք, բարեկամնե՛ր, կ'ըսէր, եթէ կը հաճիք՝»

— Երգուընցի՛ր թէ ճշմարտութիւնը պիտի ըսես. — Ճշմարտութիւններ կան՝ որոնք ձեզի ըսելու

պարտաւոր չեմ, հետեաբար չեմ կրնար ելդնույ:

- Զի ջանացիր ու աւ ազտակու համար:
- Եթէ ազտառ ըլլայի՝ չպիտի կրնացիք ամսուստնել զիս իրեւ բանաբարիչ հաւատքիս, մինչ դուք իսկ հաւատք չունիք:
- Կը կարծե՞ս թէ Աստուծոյ չնորհքին արժանաւցած ես:
- Եթէ չեմ Աստուծոծ արժանացնէ իսկ եթէ եմ Աստուծ իր չնորհքովք պահէ:
- Բայիր թէ տեսիք տեսած ես, կարուս թագուորն ալ տեսած է.
- Կրնա՛ք մարդ զրկել և հարցնել իրեն:
- Ինչո՞ւ համար թագաւորին օձման տաենիր քու դրօշդ պատզած էիր խորանին քովք:
- Իմ գրօշ վիշտերու մէջ ներկայ եղած էր, պէտք էր որ պատիւի և փառքի ալ մասնակից ըլլար:
- Քու թագաւորդ ազէկ բան մը ըրաւ Պուրկինիոնի գերապայծառը մեսցնել տալով:
- Մեծ գրախառւթիւն մ'է այդ ֆրանսայի համար, բայց ի՞նչ պատճառով ալ որ կատարուած ըլլայ, գարձեալ Աստուծ է որ զիս խրկեց օգնելու համար ֆրանսայի թագաւորին՝ Անդիխացիներուն դէմ:
- Աստուծ կ'ատէ արդեօք ֆրանսացիները,
- Զե՞մ գիտեր, գիտցածս այն է թէ՝ անոնք ամէնն ալ պիտի վարուին ֆրանսայն, և մնացողներն ալ պիտի կորսուին:
- Դատաւոր Քօչոն և իր ընկերները, կամ լաւ է ըսել՝ մեզակիցները չիրցան մահուան դատաստագարուելու բաւարար պատճառներ զանել ժանի վրայ, բայց Անդիխացիներու կամքքը զոհացնելու համար իրենց տուած խոստումին համաձայն, զայն ողջ ալրելու համար կարգէ զուրս անզութ պատրուակ մը հնարեցին, բանտին մէջ մերկացնել տուին զայն, և բացորձակ արգելք զրին այր մարդու զզեստ չհագնելու, բայց իր անկողնին քով միայն այր մարդու զզեստներ դը-

նել առւին: Արդ յաջորդող կիրակի օրը Ամենասուբբ երրորդութեան տօնն ըլլալով, ժամ՝ մեծարանքի հաւագար ելնել ուզեց, և ստիպուած հագաւ այդ զզեստնեն ները: Քօչոն եպիսկոպոսը և գատաւորները որ արդէն ազդ բանին կ'ոպաէին՝ վճռեցին խլոյն թէ կախարդ մ'է և ներեսիկոս, և գտուապարտեցին զոյն ողջ ողջ այրուելու:

Վձիոը որոշուեցաւ զործագրել նոյն օրն իսկ: Քօչոն չըլլացաւ չնորհքը՝ խոստովանահացը մը զրկելու իրեն: Բարի քահանան՝ որ արժանաւոր անձ մ'էր, արցունքու աչքերով խմացուց խեղճ աղջկան՝ աղետալի վձիոր:

Տարարախան կոյսը չկրցաւ զապել իր լայզը, ու հեկեկալով՝

«Աստուծ, ըստւ, Մե՛ծ զատաւորը՝ թող գատէ ինձի այս րուր անգթութիւնը և արդարութիւնը ընողները: Ա՛ն..., իր օգնութեան չնորհքիւ կր յուսած որ այսօր իր արքաւութեան մէջ պիտի ըլլամ»:

Անօպանելի անօրինութիւնով մը՝ ժամն Տարքի, թոյլ կը տրուի Ս. Հազարդութեան վերջին չնորհքը՝ ժամն կը պատպակէր արդէն այդ չնորհքի փափաքովը:

Մայիս ամսուայ վերջին օրն էր, ժամնը նստեցուցին ժահուպտրափի սալլակին մէջ, Խոստովանահացը և ուրիշ քահանաց մը՝ որ քանի՛ անգամներ արդարութիւն պահանջած էին դատավարութեան ընթացքին, նստած էին իր քովք: Անդիխացիներ՝ տապարներով, սուրեկով ու տէգերով զինուած՝ կարգին շուրջը բոլորած կը յառաջանային:

Եւ մինչդեռ սալլակին անխեը իր չարագնաց ընթացքը կը բոլորէր դէպի մահուան պազուան, մէջը՝ անմեզունակ կոյսը անտրտունչ՝ կ'ազօթէր այնչա՛փ չերմեսուանզութեամբ, որ տեսնողները ցաւագին՝ արցունքներ կը վզցէին, իր հետեօրդներէն չատեր չկրցան շարունակել համբան, և ետ գարձան յուզումնահար:

Երբ ժամն հասաւ տանջտնաց վայրը՝ «Ա՛խ,

Ռուան, Ռուան, զոչեց, ևս հոս մեռնելու էի»։ Աւ ծունկի գալով սկսաւ աղօթել, Ս. կոյսին և բոլոր սուրբերուն պաշտպանութիւն խնդրելով։ Ալ սրտերը չեն դիմանար, երբ տեսնուեցաւ այդ սրբասուն աղջկը հանուած նահատակութեան կառափնատին վրայ՝ զոհուելու պատրաստ, արցունքներ և հեծեծանքներ ծայր տուին ամէն կողմէ։ Տեսարանը սրտամորմոք էր, Նայօնի եպիսկոպոսը, և ուրիշ Թրանսույի կղերականներ որոնք ժանի մօտն էին, ես քաշուեցան զգածուած։

Ինք արդէն խաչին վրայ գամուելու պատրաստ, ժան խաչ մը ուզեց մխիթարուելու համար։ Անգլիացի մը երկու գաւազաններ իրարու կապելով խաչ մը ձեացուղ ու ներկայացուց, ժան համբուրեց զայն սրտագին, բայց փափաքելով եկեղեցիէն բերուած խաչ մը ունենալ իր վրայ, ստացաւ, սեղմեց իր սրտին վըրայ ուժգին, և շարունակեց աղօթել մեծ ջերմեռանցութեամբ։

Անգլիացի զօրականներ սակայն՝ որոնց համար կարծես գութի զգացումը անրնական էր և օտար, սկսան սրտնեղուիլ արարողութեանց երկարելուն համար։ «Լրացնւր պաշտօնդ» պուացին քահանային, և հրամայեցին զահիճին՝ վճիռը գործադրել։

Կրկնելու պէտք չմնաց, վալրագ զինուորներ դաշիճին առաջնորդութեամբ՝ հրմշտկելով տարին անմեղ կալանաւոր աղջնակը դէպի տանջանարան, մինչեռ ան՝ խաչը կուրծքին սեղմած, կը շարունակէր աղօթել անդադար։

Գաճէ շինուած բարձրաւանդակի մը վրայ դիզուած էր անագին փայտակոյտ մը, ժան հանուեցաւ անոր գագաթը, կապուեցաւ մէջտեղէն բարձրացող ցիցին, որու ծայրը գամուած էր տախտակ մը, որու վրա արձանագրուած էր իր յանցանքը ծանուցանալ երեք բառ։ «Հերետիկոս, Կախարդ, Խարերայ», կրակը տրուեցաւ փայտակոյտին, երբ գետ խոստովանհայր հայր Մարթէն՝ ժանի մօտն էր։ «Տէր Յիսուս» պուաց ժան.

և անմիջապէս վար իջեղնել տալով քահանաւն։ «Դիմացս կանգնէ՛, ըստ, և բարձրացուր խաչը աչքերուս առջե, մինչեւ մեսած րոպէս չըրկուիմ տեսնելէ զայն, և զուն սրտապնդէ՛ զիս միխիթարական խօսքերով։

Յետոյ վերջին անգամ մը ևս անդրագարձաւ իր կարձատե անցեալին վրայ։ Կրկնեց թէ ինք՝ Աստուծոյ պատգամն էր որ ընդունուած էր և գործադրած, թէ երբեք չէր խարուած, և Աստուծոյ կամքովն էր որ կրդած էր այսպէս գործել համարձակ։ Յետոյ բոզոքերով իր նկամամբ եղած անարդարութեան գէմ, պաշտպանեց իր անմեղութիւնը, և աղօթքը շրթունքին, բացերու յեղուներէ չըցապատուած, վերջին անգամ մը ևս իմացուելու չափ բարձր ձայնով արտասանելով Տէր Յիսուսի անունը, աւանդեց իր անրիծողին։

Զեղաւ մէկը որ չի լար։ Զեղաւ սիրտ մը չձմլուէր, չփղձկէր։ Բացառաբար քանի մը Անգլիացիներ կը շարունակէին խնդալ։ Բայց Թրանսացիները անգութ և անարդար կը գտնէին այս տեսակ դատապարտութիւն մը։ «Մարտիրոսուհի» մըն էս կը մրմնջէին։ «Ան, կորսուած ենք, կ'աւելցնէին, սուրբ մըն է որ կ'այրեն, իցիւ թէ մեր հոգին ալ կարենար ըլլալ հոն՝ ուր կը հանգչի հիմայ իրենը։»

Խղճահար էին ամէնքը, և այս տեսակ խօսքեր կ'ընէին։ Մէկը սարսափով կը պատմէր թէ տեսած էր Յիսուսի անունը բրոցիկէն գիրերով գրուած, խարոյ։ Կին վերեւը։ Բայց աւելի հրաշալին տեսաւ Անգլիացի մը՝ որ ուխտած էր իր ձեռքովը խուրձ մը փայտ աւելի ցնել այրող խարոյկին վրայ։ և այն պահուն որ ժան խեղդուկ ձայնով մը Տէր Յիսուս աղաղակերով իր հոգին կ'աւանդէր, սա խելակորոյս կ'իյնայ նուազած։ Ժամանակ մը վերջը երբ սթափեցաւ, գնաց գտաւ իր խոստովանահայրը, զղջում յայտնեց անոր՝ այդքան ատած ըլլալուն համար այդ անմեղ կոյսը՝ որ կ'ըսէր ճշմարիտ սուրբ մըն էր, նա տեսած էր ա-

նոր հոգիին սուբալլ դէպի երկինք, ձերմտկ սովունիի  
մը երեսըթով։ Գաճիճն ար իր կարգին՝ սոսանկ խըզ-  
ճաճար եղած էր, ու գարձի եկող մեղաւորի մը ճշմա-  
րիտ եռանգով զնուց խօսավանեցու իր չարոթիւնը,  
ու թողոթիւն խնդրեց։

Եւ եմ, հարցուի թէ ինչ եզան այս գալուսպար-  
տութեան հեղինակները, պիտի պատուիանուի թէ  
բոլորն ող չուտավ փեացան թշուաւցան։ Բիէս Քո-  
չօն, որ Պօվէի եպիսկոպոսն էր և այսպիսի վատ ա-  
րարքով մը Խուանի արքիպիսկոպոս ըլլալ կը յուսուր,  
իր ունեցած սատիճանն ես կարուենցուց, ու մեռու-  
տամտնելի թշուան վիճակի մէջ։ Իսկ Կարայոս է,  
չուայտ և ապերախտ թագաւորը որ կայսին շնորհիւ  
յաղթական տիտղոսին արժանացած էր, և երրեք վայթ  
չէր որած ազատելու զայն իր գաճիճներուն ձեռքին։  
իր պատիճը զուտ իր զուտ զաւակին երեսէն, որ ու  
թունաւորուելու վախովը սովորուած, վերջապէս  
մերժեց բնութագիր ամէն սնունդ, և այդ կերպով մե-  
ռու սովորան։

\*\*

Տօմրէմիի մէջ հիմու, գեղեցիկ ձօրուկի մը խորը  
իր ցանկալի լիշտանկ կը մնայ այն անակը, որու  
մէջ ոնսողիւտ ազջնակը ման՝ բացաւ իր աշքերը,  
այդ ազնիւ կայօք՝ որ թողուց հովուական ցուովը՝ առ-  
նելու համար պատերազմողի սուրբ, լքեց իր ոչխար-  
ները՝ սուաջնորդելու համար հայրենիքի յուսանա-  
զաւակները՝ գէպի յաղթանակ։ Հիմու իր անակը զար-  
գարուած ու նորոգուած՝ իր շինական երեսիթին մէջ։  
իր անունը կը յաւերժացնէ։ Հան՝ անակին առջեկի  
հրապարակին վրայ կը բարձրանան գեղուզէց շատ ժը  
կաղամախիներ, ու կեզրոնը կասուցուած քարաշէն  
ժեծ ազրիւրին ճակատին վրայ կը տեսնուի զիւցազ-  
նուհին կիսործանը՝ հետեւող պարզ արածանազրու-  
թեամբ։

ԺԱՆ ՏԱՐՅԱ ՅԻՇԱԿ ԱԿԻՆ

1412 - 1431



ՀՀ Ազգային գրադարան



NL0340513

34441